

Ք Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Ք Ն Ն Ա Գ Ա Տ Ո Ւ Թ Ի Ն Հ Ա Յ Ր Ո Ւ Ս Ա Կ Ի

ՆՈՐԱՅՐԻ Ն. ՌՈՒԶԱՆԳՆԱՅԻՆՈՅ

Քրանի մը խօսք տպագրողութեան տղթիւն:

1895 ին լոյս տեսաւ առանձին հատորով Է. Ղ. Ալիշանի Հայկական Բուսաբանութիւնը, որ մաս առ մաս տպուած էր նախնարար Բազմապէսի մէջ: Է. Ալիշան հաւաքած էր հոն հին եւ նոր գրականութենէն բոյսերու բոլոր ծանօթ եւ անծանօթ անունները եւ փորձած էր մեկնել եւ նոյնացնել ծանօթ բոյսերու հետ: Գործն իւր մէջ առաջին փորձն ներկայացնելով՝ չէր կրնար բնականաբար ընծայել նիւթին սպառումը ամէն տեսակէտով: Շատ բան կը մնար դեռ կարօտ քննութեան, լուսաբանութեան եւ նոր յաւելուածներ պիտի ճոխացնէին յընթացս Ալիշանի հաւաքածոյքը: Աւելի հում նիւթերու հաւաքածոյքի նկարագիրն ունէր Է. Ալիշանի գործը, քան մանրազնին ուսումնասիրութեան:

Ժամանակն աւելի զարմացաւ մեղուաջան հաւաքչին աշխատասիրութեան վրայ քան փորձեց քննութեան բովէ անցնել գործը: Միայն Նորայր Բիւզանդացին գտնուեցաւ, որ Է. Ալիշանի աշխատութեան լուրջ ուշադրութիւն դարձուց: Նորայր, որ ունէր ձեռքին տակ «Հայ Տնկարանի», համար նիւթեր, որոնց վրայ կ'աշխատէր տարիներէ ի վեր, բնականաբար վեր հանեց «Հայկական Բուսաբանութեան», մէջ շատ մը կէտեր, որոնք կամ սխալ մեկնութիւն ընդունած էին եւ կամ կը կարօտէին դեռ նոր լուսաբանութիւններու: Ահա այսպէս մղուեցաւ նա գրելու Հայբուսակի ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԸ, որուն համար պէտք եղաւ իրեն միայն Երեքամսեայ Ժամանակ մը (1895, Մայիս 27 — Ապրիլ 16):

Չեւնարկութիւնս յայտարարեց հեղինակը Հայրենիքի մէջ 1895, Թ. 1175 (Մայիս 31), ի վաճառ հանելով զայն ձեռագիր՝ 500 ֆրանքի: Հայրենիքի խմբագրութիւնն ապա Թ. 1180 (5 Յունիս) իւր առաջնորդականին մէջ աւելի վառ խօսքերով կը յանձնարարէր զայն հայ Մեկենասներու ուշադրութեան:

Արդեամբք ալ անուեցաւ այն ուշադրութեան: Նոյն թերթն 20 Օգոստոս թուով կը ծանուցանէր. «Բարիզաբնակ ծանօթ հայ բա-

նասէր մը 500 ֆրանք ղրկելով Պ. Նորայր Բիւզանդացիի գնած է անոր երկասիրութիւնը, որ անշուշտ մտերս տպագրուելով հրատարակ կ'ելլէ», Գնողն էր իշխ. Գուրան Լուսինեան, որուն հասուցած է Նորայր իւր ձեռագիրը 1895 Սեպտեմբերին:

Նորայրի քննադատութիւնն բախտ չունեցաւ տպագրուելու: Սակայն Հեղինակն իւր պրպրտումները կը շարունակէ. եւ 1896 Մարտ 14ին կրնայ նոր «Յաւելիք ի քննադատութիւնն Հայբուսակի», ղրկել Լուսինեանին, տպագրութեան դէպքին ներս առնուելու համար: Լուսինեան յաջորդ տարին թէ քննադատութիւնն եւ թէ Յաւելիք կը նուիրէ Գեղյ. Է. Գաբրիէլ Ծ. Վ. Մէնէվիշեանի, երբ վերջինս պարագած էր իւր Բուսաբանութեան հրատարակութեամբ: Այսպէս կը մտնէ Նորայրի աշխատութիւնն Մխիթարեան Մատենադարանը գիտութեամբ հեղինակին:

1898, Յունիս 2 թուակիր գրութեամբ մը կը փութայ Նորայր յղել առ Գեղյ. Արսէն Այտրեան «Վերագարձութիւնք յիմ քննադատութիւն Հայբուսակի», ուր կը հաղորդէ ինչ ինչ սրբագրութիւններ, լրացումներ եւ անդրադարձութիւններ, զորոնք թելագրած է իրեն *Traité des Simples par Ibn el-Beithar*, զոր R. Leclercի գաղղղերէն թարգմանութեամբ (Paris 1877—1883) ձեռք բերած է 1896 Յունիսին: Հոս կը գրէր Նորայր ի մէջ այլոց՝ «... Միանգամայն ուրախացայ ոչ սակաւ՝ որ Լեզիէր կը հաստատէ զիմ գրածներն (բաց յերից տեղեաց), կը լրացնէ զիմ գիտողութիւնս, եւ զայն բազում տարակուսանս ի մասին արաբականին՝ զորոց խղճած էի գրել՝ կը փարատէ յիմ օգուտ եւ ոչ Է. Ալիշանի: Այժմ նիւթ ունիմ՝ չորեքպատիկ ընդարձակել, ոչ զքննադատութիւնս օգնութեամբ Լեզիէրի եւ իմ սեպհական նորանոր գիտողութեամբք եւ յաւելուածովք: Բայց թող մնայ այս այլում Ժամանակի»:

Թէ ինչո՞ւ մինչեւ այսօր անտիպ մնացած է Նորայրի այս պատուական քննադատութիւնը, որ հակառակ իւր 25 ամեայ հնութեան՝ դեռ այսօր թարմ է եւ մեծարժէք մէն մի տողերու մէջ, գիւրիին է բացատրել. Է. Ալիշանի համբաւն թոյլ չէր տար առ կենդանութեան հրատարակ հանել քննադատութիւն մը, որ նուիրուած էր անոր տարիներու աշխատութեան: Սակայն չենք տարակուսիր, որ այն ամէնէն աւելի Է. Ալիշանն պիտի հետաքրքրէր, որուն

կենաց մեծագոյն մասն միջնադարեան աշխարհին եւ գրականութեան նուիրուած՝ այն շրջանի լուսաւորութեան համար ամէն նշոյլ, ամէն կայծ ինքն պիտի գնահատէր ամէնէն աւելի հմտութեամբ եւ անաչառութեամբ: Ինչ որ ժամանակն փափկանկատութեամբ զանց ըրաւ, չենք ուզեր մենք այժմ ծածկել ազգային բանասիրութեան, մանաւանդ որ նիւթը, զոր կը շօշափէ քննադատութիւնս, զուտ մասնագիտական ըլլալով՝ դժուարաւ թէ գտնէ նման հմտութեամբ ուրիշ մասնագէտ մը քան որ է Նորայր: Այս մտածութեամբ դիմեց «Հանդիսի», խմբագրութիւնս 1911ին Հեղինակին, խնդրելով հաւանութիւն գործոյն տպագրութեան համար, փափաքելով նաեւ որ ճոխացնէ զայն նոր յաւելածներով: Հեղինակն սիրով շնորհեց իւր հաւանութիւնը, միանգամայն պատրաստ ընծայեց ինք զինք առաքել նոր յաւելուածներ. բայց իւր հիւանդագին վիճակն թոյլ չտուաւ իրեն ի գլուխ հանել իւր խոստումն, եւ այսպէս խմբագրութիւնս իւր ակնկալութեան մէջ յուսախաբ եղաւ: Յարգելով սովորական առածն՝ թէ «Ուշ քան երբեք», կը ձեռնարկենք այսօր գործոյն տպագրութեան, բաղձալով միանգամայն կանգնել հեղինակին անուան կոթող մը հայ բանասիրութեան Սրահին մէջ:

Հեղինակին ձեռագիրն անփոփոխ կը պահպանենք: «Յաւելք», զոր գրած է 1896 Մարտ 14ին, պատշաճ դատեցինք ազուցանել ակնարկուած տեղերը, կրկին գծերու (|| ||) մէջ: «Վերադարձութիւնքն», կը հրատարակենք Յաւելուածի մէջ:

ԽՄԲԱԿՐ. «ՀԱՆԴԻՍԻ»

ՅԱԼԵՍԵՐԱՌԻԹԻՆ ՄԵՏԵՆԻՑ ԵՒ ՄԵՏԵՆԵԳՐԱՅՑ ԹԻՂԱՏԱԿԵԼՈՑ Ի ԲՆՆԱԳՆԱՏՈՒԹԵԱՆՍ

Alex. — C. Alexandre, Dictionnaire Grec-Français, 21ème édit., Paris, Hachette, 1884. Յոյն բառից ամենայն դաղիներէն հոմանիշք եւ մեկնութիւնք յընթաց գործոյն են յայսմ բանարանէ:

Ամբ. Անգ. անգ. — Ամբրոսիոսի Ամասիացւոյ Անգլիկոս Գրիգոր, յորինեալ թարգմանաբար յամին 1478, Վկայութիւնքն զորս յառաջ բերած եմ՝ յայն Չեռագրէ են զոր հազորագծ է ինձ ազնուաբար յամին 1879 ի Կ. Պոլիս Տ. Սերբէ Ալեշան, Հ. Ղեւոնդ Ալի պատուական եղբայրն:

Առձեռն. — Առյուծ Բաբարան Հայտնեան լիցան, Ս. Ղազար, Ա. տպ. 1846, Բ. տպ. 1865:

Աւգեր. — Հ. Յարութիւն Աւգերեան, Բաբբերէ Երանդեանի Ե Հայ Ե Ե Տոգի Բաբբար. Ս. Ղազար, 1840:

Բժշ. Ա. — Բժշկութեան Ա. Այսպէս կը կոչեմ զայն լաւ եւ ընտիր Բժշկարանն՝ զոր Հ. Ալեշան կանուանէ Հին Բժշկութեան, գրեալ ի Թուին 2109 = 1294 ի վայելումն Հեթմոյ Կոստիկոսացւոյ: Բժշկարանիս հնագոյն մասնն կ'ենէ մինչեւ յաւուրս «Երթող թագաւորին Հայոց Գագկայ [Առաջնոյ]», այսինքն յամին 989—1019: (Տես զԲժշկարանէս ի Հ. Գար. Զ. Մոտր. Հայ. Բրբ. Նոտիւնոյ, Ս. Ղազար, 1889, երեսք 761—762:)

Գաղ. Ա. — Գաղիանոս Ա., այսինքն բառք Գաղիանոսի, վերնագրեալ Մեթոքսի Բաբբերէ Գաղիանոսի Բժշկութեան: Ընդօրինակած եմ ի Պարիս յամին 1877 ի Չեռագրէ Ազգային Մատենադարանին (Bibl. Nat.), որոյ թուահամարն է Suppl. 43, Թիւ գրութեան Չեռագրիս է 21Ա = 1282:

Գաղ. Բ. — Բառք Գաղիանոսի Բ. ընդօրինակած եմ ի Ս. Ղազար յամին 1862 ի Չեռագրէն Վարդան Բ. որոյ գրութեան թուականն է 2ԾԶ = 1307:

Գաղ. Գ. — Բառք Գաղիանոսի Գ. ընդօրինակած եմ ի Ս. Ղազար ի Չեռագրէն Բաբբերէ ԺԶ: Բնագիրն կարծեմ անթերի է. իսկ իմ ընդօրինակութիւն կը հասնի մինչեւ յառաջին բառս Հ գրոյ:

Գաղ. Դ. — Բառք Գաղիանոսի Դ. ընդօրինակած եմ ի Չեռագրէ Ս. Ղազարու՝ զորոյ զմակագիրն ըմ յիշեր: Բնագիրն թերի է. եւ կը հասնի մինչեւ ի մէջ Ո գրոյ:

Գեորգ. — Գեորգ Տէր Յովհաննէսեան Պալատցի, Բաբբերէ Պարբերի, Կ. Պոլիս 1826: Այս գործ՝ որ մեծ օգուտ կարէր մատուցանել Հ. Ալեշանի հաղելու յիշուի ի հինգ տեղիս Հայտնութիւն, Թիւք 10, 219, 236, 340, 759 (ի Թիւսն 236 եւ 759, զգրեալն Շիւրիէտ պէտք է խուզել Շիւրիէտ գրութեամբ):

Dezobry. — Dezobry et Bachelet, Dict. général de Biogr. et d'Hist., 2 vol, Paris 1857.

Իմին. — Հ. Սրագիրն Իմինեան, Բաբբերէ Գաղիանոսի Հայերէն-Տոգիերէն, Վիեննա 1853, Ա. տպ.:

Emm. Le Maout. — Botanique, Organographie et Taxonomie, Hist. naturelle des familles végétales, Paris, L. Curmer, 1852.

Fialon. — (Eugène.) Étude historique et littéraire sur Saint Basile, suivie de l'Hexameron traduit en français, 2ème édit., Paris, Ernest Thorin, 1869.

Թորգմ. Գեղոց. — «Թարգմանութիւն Գեղոց զոր ընտարեալ են իմաստունքն եւ կարգեալ ճշմարտութեամբ ի յալ լեզուաց ի մերս», ընդօրինակած եմ ի Ս. Ղազար յամին 1862 ի նմին Չեռագրէն Վարդան Բ. զոր յիշեցի ի Գաղ. Բ.:

Ինձիձ. Նոր Հայտ. — Հ. Ղուկաս Ինձիձեան, Նոր Հայտարան, որ գտանի յԱ. հատորի Արտագրութեան Երկնային Երկնային Երկրային, Ս. Ղազար, 1806:

Լիտրէ. — E. Littréի ծանօթ բառագիրքն Գաղիանոսի լեզուի, քառահատոր: — Յաւելուածն (Supplément) հրատարակեալ է յամին 1877:

Կելսիոս. — Olaus Celsius, Zoologia, Hierobotanicon, sive de Plantis Sacrae Scrip-

turae dissertationes breves, 2 հատորք, Upsaliae, 1745—1747.

Հայկ. Բառաքնն. — Նորայրի Հայկական Բառաքննութիւն, Կ. Պոլիս 1880:

Ճամճեան. — (Հ. Փիլիպպոս.) Բառաքննութիւն Իր. Գ. Պոլիս, 1846:

— Նորին Վերջնական Խոստովութիւն գիրք, Վիեննա 1848:

M. Devic. — Marcel Devic, Dict. étymologique des mots d'origine orientale, հրատարակեալ յետևուէ Լիտվէի Յաւելուածին (Supplément):

Meninski. — Onomasticon, զայս գործ չունիմ այժմ ի ձեռին. քաղած եմ ինչ ինչ ի Պարիս յամին 1879 Ազգային Մատենադարանի (Bibl. Nat.) օրինակէն:

Նոր Հայկ. — Ս. Ղազարու Միւթարեան Հարց ծանօթ երկհատոր Բառարանն Հայերէն լեզուի մակարեալ Նոր Բառգիրք Հայկական լեզուի, 1836—1837:

Շահրիմանեան. — (Ստեփանոս.) Բժիշկ Տիգրանցի. յօրինած է Տիւրքական Բառարան, յորմէ ինչ ինչ քաղած է Հ. Եփրեմ Սեթեան: Ընդօրինակած եմ զԲաղուածս Սեթեանի:

Pasini. — (Jos.) Vocabularium latinum et italicum, Venetiis 1823.

Payne Smith. — Thesaurus Syriacus, Oxonii, 1868—1893, Պրակք Ա.—Թ., մինչեւ ի գիրն Կոֆ (Qof). Ձեռն հրատարակելի Ռէլ, Շէ, Թ.:

Պօղաճ. — Հ. Յակոբոս Պօղաճեան, Բառարան Հայերէն-Տարբերիչ, Վիեննա 1838:

Ջախջ. Իտ.—Հայ. — Հ. Մանուէլ Ջախջախեան, Բառարան յիւրախօս լեզուի է Հայ Իտ. է Տարբերիչ, Ս. Ղազար, 1804:

— Նորին Հայ. Իտ. — Բառգիրք է Բարբար Հայ Իտիւրական, Ս. Ղազար, 1837:

Ռոջրեան. — “Գանձ Հայոց լեզուին, կամ Բառարան Ստեփանեան. այս է, յօրինեալ ի բազմապայծառ Տ. Ստեփաննոսէ Ստեփանեան Ռոջրայ աստուածաբան վարդապետէ կամենցացւոյ”, Իմ քաղուածք են ի Չեռագրէն Ս. Ղազարու եւ ի Չեռագրէ Անտոնեան Հարց Կ. Պոլիս:

Րէտէն. — (Միքայէլ.) Սորա Բիւրախան հրատարակեալ է ի Ս. Ղազար յերկուս հատորս. քաղած եմ հարեւանցի առ անպարագութեան. այժմ չունիմ ի ձեռին:

Օղուլուխեան. — (Յովակիմ.) Նիւի Բիւրախան, Վիեննա 1806:

Այլ մատենից մեկագիրք եւ հրատարակութեան տեղիք նշանակեալք են իւրաքանչիւր յիւրում վայրի:

Ա.

Ոչ ըոյսք՝ նշանակեալք իբրեւ ըոյսք:

Ա. 81*. “Ամիճ: Այս բառս պատմիչ մեր Նեղիչէ գործածեր է (Ը.) իբրեւ քնքուշ կերակուր մի “փափկասուն Տիկնայց Հայոց աշխարհին... որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց եւ Ամճովք երէցոյ”, հաւանօրէն նշանակէ Ամիկ, այժու ձագ. իսկ Բուզանդ կ’ըսէ (Ե. է), թէ մեր տարաբաղք եւ աչազուրկ Արշակ Թագաւորին առջեւ յետ կերակրոց՝ դրին “Միրգ, Խնձոր, Վարունգ եւ Ամիճ”, եւ կարծել տայ թէ պտուղ մ’ըլլայ, գուցէ նոյն իսկ Ամիճն, եթէ կարենայ սա ախորժելի ըլլալ քմաց”:

== Յայտ է յեղիչէի վկայութենէն որ Ամիճ՝ մանղէն փափուկ ուտելի մի է, հանգոյն ուղղոյ զուարակի. այս Ամիճ էր նաեւ Արշակայ առջեւ դրուածն. “Զգանակն” ... որով զմիրգն կամ զմիճն կամէր ուտել, եհար ի սրտի իւրում”, Բիւզ. Ե, է, երես 208 (տպ. Ս. Ղազարու 1832). եթէ մրգեղէն ըլլար Ամիճ, Բիւզանդայ Թարգմանիչն չէր ըսեր “զմիրգն կամ զամիճն”, Համեմատէ ՎԱմիճ ընդ սանկրիտ բառին Ամիշ, որ է Միս (ըստ նոր Հայկազնի ի բառն “Միս,): Ունինք յԱմիճ բառէ Ամիճէր, որ յՈսկ. Մտթ. Գ, ԺԵ. Յորգորակ, երես 69, դրուած է փոխանակ յունին ὀπισθοποιός, գղ. Qui apprête les mets, les ragoûts (Alex.). “Տեսցուք որչափ կոտորուածք ի բարեկեցութեան տենչանացն գործին. որչափ յամիճէրացն եւ խոհակերացն եւ ի սեղանայարինացն, ի պղակունտարագործացն եւ ծաղարարացն”, Նոյնպէս եւ յՈսկ. Կողոս. Ա, Յորդ., երես 532. “Բազում հրամանս խոհակերացն տալ, ամիճէրացն պատուիրել, սեղանայարդարացն զգուշացուցանել”, ὀπισθοποιός բառին արմատն է ὀπισον, որ կը նշանակէ Ձկնեղէն կերակուր, բայց plus généralement, mets délicat, ragoût, sauce, assaisonnement:

Իսկ “աչազուրկ”, ոչ էր Արշակ Բ, այլ նորա հայրն Տիրան Բ:

Բ. 135. “Աշտիպ: Բժշկարան [տպ. Բժկարան] մի այսոր զիմաց գրէ Աթոր, եւ կ’ըսէ. “Ինքս հետ մարտին ելանէ”, Ador, Յորին նշանակէ առ Հոռմայեցիս. Գալիենոսի բառից մէջ ալ հոմանիշ գրուած է Չաւար:

* Հատուածոց սկիզբը դրուած արաբական թուանշանները Հայրնուսանի Կամարնիւրը կ’անվանակեն:

Ասկից ալ շինուի Աշտրակայ հոյ, ինչպէս գրուած է:

= “Աթոր, Աշտիպ: Ինքդ հետ մարտին ելանէ. լա. Ador,, կը գտնուի ի Գաղիանոս Գ. ըստ որում կը գրէ եւ Ռոշքեան. “Աշտիպ, տպաւ. Տեսակ ինչ հացահատի զոր հինքն փոխանակ ցորենոյ ուտէին. այժմ յոմանց Չաւար ասի. Ador, Far. Գաղ. բառ,, յորմէ եւ “Աշտպայ, Աշտպեղէն. Որ յաշտպէ լինի. Adoreus, Farreus. Գաղ. բառ. Աշտպեայ հաց տային,, [յիմ Գաղիանոսի բառս չիք այսպիսի վկայութիւն]: Աշտիպ, սովին նշանակութեամբ, ընդունած է եւ Զախըախեան յիւր Հայ-Իտալականն. եւ Հ. Արսէն Բագրատունի ի Մշակակոն Վերգիլի, Ա, տող 225. Գ, տող 206.

“Այլ զերկիր թէ ցորենոյ վարես ի հունձ ու ՚ի յոր աշտիպ.

Անդ ապա զգծնացելոցն յաշտիպ ատոր զիրանն անուն թոյլ տուր պարարել:”

եւ ի Յանկի բուսոց մատենին. “Աշտիպ կամ Չաւար,, “Աշտիպ. տես Չաւար,, կը գրէ եւ Առձեռնն Բ. տպ.:

Բայց փոխանակ “Աթոր, Աշտիպ,, եւ այն, Գաղիանոս Ա կը գրէ. “Աթոր ալ տիւ. Ինքդ հետ մարտին ելանէ,, — Գաղիանոս Գ. “Աթոր ալ տիւ. Ինքդ յետ մարտի ամոյ ելանէ,, Գարձեալ. “Աթորտի. Ինքն ի ծովէ ելանէ,, Գաղ. Ա. — “Աթորտի. Ինքդ ի ծովէ ելանէ,, Գաղ. Բ. — “Աթորտի. Ինքդ ի ծովէ ելանէ,, Գաղ. Գ. Յայլ գիրս. “Աթոր ալ տիւ. ի ծովէ ելանէ,, թրգմ. Գեղոց: — “Աթոր ալ տիւ. Ինքդ հետ մարգարտին ելնէ, որ է Սնբուլ,, անդ: — “Աշտոր ԷԼ տիւ. Գիվու ըզունկ¹,, Բժշկարան մի Ս. Ղազարու: Իսկ Ամիրտովաթ յԱնգիտի անպէտն. “Աշտոր ԷԼ տիւ. որ է Գիւու ըզունկ. կենդանի է ծովային, յերկայն. ի սատափ կու նմանի,, երես 10 verso. որ եւ այլուր կը նկարագրէ թէ ինչ է այդ Գիւի եղունգնդ. “Գիվու ըզունկն կենդանի է ծովային,, [այս է Գաղիանոսի բառից “ի ծովէ ելանէ,,], յերկան, ի սատափ կու նմանի. եւ այս ըզունկին զինքն ծածկել է որպէս ձկան փող², որ խոշոր տափի պէս կենդանու [այս է անտարակոյս թարգմանութեան Գեղոց ըսածն “Ինքդ հետ մարտին ելնէ,, որ ի բառս Գաղիանոսի սխալ կը

¹ ԶԳանութիւնս ի բառանշիւր համարոյ տես ի կատարածի նոյն համարոյն:

գրուի հետ մարտին, յետ մարտի ամոյ] վրայ կու բուսնի որպէս հագուստ. եւ զայս ի յայն ծովուն կու բերեն՝ որ ի ծովեղերքն Սունպուլ կու բուսնի [այս է թարգմանութեան Գեղոց “որ է Սնբուլ,,]... մէկն... սպիտակ է, եւ մէկն... մանտր է եւ սեւուկ է. եւ լաւն այն է որ սպիտակ է, որ ի Լամանու կու գայ...: Պատեհհին ասէ թէ պարսկերէն յայտը Կաթիւնի տէ՛լ ասեն,, տես ի Հայքոսակ, Թ. 1775, ուր լատիններէն կը գրուի Strombus lentiginosus, եւ գղ. Blattes de Byzance: ԶԱմիրտովաթայ բանս կը հաստատէ եւ Գեորգ. “Կաթիւնիոյ. Տեսակ ինչ փեղեկայի³, որ նման է եղնգան. եւ է անուշահոտ, որ մտանէ յոմանս բաղադրութիւնս հոտաւէտ իրաց. թուրքերէն Իպլե՛ն Գըընդի [= Գիւի Եղունգն]. եւ արպերէն Եղմոր Էթ Եւայ⁴ [= Աթոր ալ տիւ, թրգմ. Գեղոց. Աթոր ալ տիւ, բառք Գաղիանոսի]. որ եւ ասի [պարսկերէն Կաթիւնիոյ] [= Եղունգն Գիւի], եւ Կաթիւնի Գեղեկան,, Այսպէս ահաւասիկ Աթոր ալ տիւ ծովային ժժման փոխուեր է յԱթոր, Աշտիպ, Յորեան կամ Չաւար: — Սոյն Գիւի Եղունգն նման է գղ. griffe du diable, զորմէ կըսէ Լիարէ ի բառն Crochet, 21. “Crochet de matelot; nom vulgaire et marchand d’une coquille (ptero-cera chiragra), encore appelée griffe du diable et grande araignée mâle“. տես անդ եւ Strombe, անուն այլեւայլ խցեմորթից: Իսկ Հայքոսակին Blattes de Byzance չկայ ի Լիարէ: — Տես աստէն եւ Ղհամարն Ժ, 586, Դեւու Եղունգ:

Ծանօթութիւնք.

1. (Երես 103.) Այս է անտարակոյս Հ. Ալի շանի յիշածն ըստ այլում Բժշկարանի ի Թ. 586. “Գեւու Եղունգ, Արաբերէն ալ Սաթոր ԷԼ տիւ. այսչափ միայն յիշուի ի հաւաքման բառից”:
2. (Երես 103.) Իման որպէս թուրքերէն փոխ այսինքն թեփ ձկան:
3. (Երես 104.) Թուրքերէն Սեթեֆ կը նշանակէ թէ Գաղտակուր, զոր Ամիրտովաթ Սաթոր կը գրէ, գղ. Nacre, եւ թէ Փեղեկայ խոտ, գղ. Rue, զոր մեր Բժշկարանք կը գրեն Սաթոր, Սաթոր, եւս եւ Սաթոր: Գեորգ սխալ իմացած է ի տեղուջու Փեղեկայ, փոխանակ Գաղտակուր կամ Գաղտակուր Կաթիւնի:
4. (Երես 104.) Շահբիմանեան արաբերէն Եղմոր Էթ ճիւ կ’անուանէ զըզոյն կաղնձի, զոր Հ. Ալի շան, Թ. 1276, կը գրէ կաղնձնի, կաղնձնի, եւ Եղմոր Էթ-ճիւ:

Գ. 151. “Առաքեալ. Ասարայ Բժշկարանի բառից մէջ գրուած է. “Հալարիօն Առաքեալն է,, բայց այդ Հալարիօն անուն

ուստի՞ ծագած է. — չեմ կարծեր որ ըլլայ Ամիրտուլվածայ յիշածն “Հավարի, որ է լուսացած ցորենին ալուրն, եւ բարակ մաղած եւ եփած,; — 1646. “Հավարի, Հավարիոն: Տես Առաքեալ, Թ. 151,;:

= Իտալերէն Apostolicone կ’ըսուի “իւղ կամ օճանելիք [իմա Unguento, գղ. Onguent] ինչ բաղադրեալ յերկոտասան նիւթոց,; ըստ թուոյ Առաքելոց. տես Չախջախեան, Իտ.-Հայ.: Այս է եւ Ասարայ “Առաքեալ,;ն, արաբերէն Հավարի (յգ. Հավարիոն), Սչակերտ քրիստոսի, Առաքեալ (Պողոճ.): Եթէ չեմ սխալի՞ր՝ րէստէն կը յիշէ յիւր Բժշկարանին Հավարիոն Երէնէ: Դ. 171. “Ասպանակ: Նարեկի աղթագրոց լուծմանց մէջ կ’ըսուի. Ասպանակն է Սառապիսեայ փայտն,; — Serapias անուամբ բոյս ճանչնան բուսաբանք կողոճիկներու (Orchideae) ցեղէն. բայց բոյս կ’ուզէ նշանակել մեր Հեղինակն, թէ Եգիպտացոց Սերապիս չաստուածոյն գլխարկը՝ որ էր գրիւ մի, իբր նշանակ առատութեան բերոց,; — 2340. “Հնորեակ. Ռոշքեանն յիշէ զայս ի բառից Գալիենոսի, լտ. հոմանիչն այլ Serapios. այսոր ինչ ըլլալը յիշած եմք Ասպանակ անուան տակ, Թ. 171,; — 2708 [տպ. 2808]. “Սառապիսեայ փայտ: Տես Ասպանակ, Թ. 171,;:

= Ս. Գրիգոր Նազիանզացի յիւրում ճառին “Որք յԵգիպտոսէ են՝ ողջունեմ,; կը յիշէ զՍառապիսեայ փայտն, որոյ համար կ’ըսէ Հայ մեկնիչն. “Սառապիսեայ փայտ: ԼԺ. Ասպանակն է զոր երբ գետն, զոր ի պաշտօն առին. զոր ասէին՝ թէ զուստն ոչ գիտենք,; (տես Լուծման Բ, երես 259, 22 Ս. Ղազարու): Կայ եւ առ Միսիթարայ Այրիվանեցոյ, Ժամանակագրութիւն. “Իսկ Երկրաչափութիւնն գտաւ առ Եգիպտացիսն, զի Նեղոս գետ յամենայն ամի առողանէ զերկիրն, եւ սպանակաւն ձողաչափ առնեն զանդս,; (տպ. Էմին, երես 34, տպ. Պատկ., երես 49): Ասպանակ կամ Ասպանակ է այն զոր Գաւիթ Անյաղթ կը կոչէ Սպանակ, Սահմանք իմաստասիր. ԺԷ, երես 199. “Չերկրաչափական Եգիպտացիք գտին ի հարկէ. քանզի Նիւղոս գետոյ ի ծովանալ ի վերայ Եգիպտոսի եւ խառնակել զսահմանն արտավարացն՝ կռիւք եւ սպաննունք լինէին Եգիպտացոցն ի վերայ իւրաքանչիւր սահմանի. մինչեւ իմացան չափ մի՞ որում անուն էր Սպանակ. զայն գնելով գտանէին զսահմանն իւրաքանչիւր արտավարաց. ուստի սպա եւ Երկրաչափութիւն գտաւ,; — “Ասպանակն է Սառապիսեայ փայտն,; կը գտնուի՞

ստուգիւ ի լուծմունս Աղթից Գր. Նարեկացոյ՝ թէ Հ. Ալիշան սխալ գրած է փոխանակ Լուծմունք ճառից Գր. Նազիանզացոյ, չկարեմ ասել. զի ես ընթերցած չեմ զԼուծմունս Նարեկացոյ Աղթից. այսչափ միայն գիտեմ որ Ասպանակ եւ Սառապիսեայ փայտ չեն բոյսք: Ե. 183. “Ասրուն: Յովասափ անուամբ բժշկական բառից եւ բանից հաւաքող մի՞ գրէ այս անուս, եւ կ’ըսէ, Միլիկոնն է. լատինն Siligo, հասարակ ցորեն կամ ցորենի տեսակ մի նշանակէ [լտ. Siligo, որ եւ Secale, է Հաճար, գղ. Seigle, թուրք. Չավար], ըստ յունականին *σείλιγγιον* [կամ *σείλιγγις*, գղ. Fleur de farine de froment],; — 1366. “Կարմիրաղեղ: Որ է Միլիկոն, կ’ըսէ բժշկարան մի. իսկ Սեփիոնն է Ասրուն. տես Թ. 183 [տպ. 123],;:

= Արուն, պարսկերէն “Իւրէն է կարմիր ներկ ինչ, որ կոչի հայերէն Նոթ, թուրքերէն Սեփիոն, եւ արպերէն Սեփիոն,; Գէորգ. եւ ոչ թէ լտ. Siligo, Հաճար. իսկ ի Սեփիոն եւ ի Շեփիոն զավի՞ Գէորգ կը գրէ հայերէն “Սրիկոն,; որ է ըստ Գաղիանոսի Ա՝ “Սրիկոն. կարմրեղ,; եւ ըստ Գաղիանոսի Բ՝ “Սիլիկոն. կարմրեղ,; Արաբերէն Sericon կամ Siricon է գղ. Minium, տես M. Devic, ի բառն Alchimie, Թ. 46, եւ ընդարձակօրէն ի բառն Jargon:

Գ. 189. “Արած: Քարերու եւ ժայռերու վրայ մաշկի պէս կպած բան մի, դեղին կամ կանաչ, որ թէ եւ չի նմանի բուսոց սովորական ձեւին, բայց անոնց նման աճումն եւ սերումն ունի. հասարակօրէն Եւրոպացիք Lichen կ’անուանեն. եւ կան տեսակք որք դեղն այլ գործածուին ներկելու այլ,; եւ այլն:

= Արած կամ Արած Բարոսիանն մորթոյ հիւանդութիւն մի է որ ստեպ կը յիշուի ի ղեւտականին, գլուխք ԺԳ. եւ ԺԴ. եւ սովին մտք գրեալ է ի բառս Գաղիանոսի. “Ղիքէն. Արած,; որ է յն. Δειχίγ, գղ. Dartre vive, կամ թերեւս Δεύχη, գղ. Lèpre blanche, maladie. կայ դարձեալ ի բառս Գաղիանոսի “ղիքոս (կամ ղքիս). Բառաքոս,; որ նոյն յն. Δειχίγ բառն թուի, անուն այն մամուստեսակ բուսոց որ կը բուսնին ի վերայ ծառոց, քարանց եւ որմոց, եւ գղ. կ’ըսուին նոյն անուամբ Lichen. տես Քարսոս ի Հայքոսակն, Թ. 3163: Հակառակ Հ. Ալիշանի՞ որ բոյս կ’իմանայ զԱրած, Ռոշքեան մորթոյ հիւանդութիւն կը համարի գարսոս, եւ կ’ըսէ. “Արածար գոյն մորթոյ ի վատ ունակութենէ ելեալ,

որ զքոս ինչ սպիտակ եւ զմազն եւս սպիտակ առնէ. Leuce, Vitiligo, Գաղ. Բառ.,:

Է. 248. "Արօսի: Հազորանի ծառի եւ պտղոյ տեսակ մի կամ նոյնանիչ անուն: Տես զայն ի կարգին,":

= Արօսի, իբր Հազորանի ծառ (խմբ. գղ. Cormier կամ Sorbier, Թուրք. Ի-վէ-ալ-ճը), կը գտնուի եւ ի նոր Հայկազենին, ի Զախըխտեանի Հայ. - Իտալականն, յԱռձեռն, ի Պոզաճեան՝ "Ի-վէ-ալ-ճը. Հազորենի, Արօսի,": ի ճամձեանի վեց լեզուեանն, երես 28. "Un cormier, sorbier. Հազորենի, Արօսի, Ի-վէ-ալ-ճը,":

Բայց ինչպէս գրած եմ ի Հայկական բառաքննութեան, երեսք 108 - 109, Արօսի նոյն է ընդ Արօս, գղ. Outarde, որ հաւ է, եւ ոչ ծառ: Գաղղանոս Ա կը գրէ. "Ոտի. Արաւսի,": իսկ Գաղղանոս Բ՝ "Ոտի. Արօսի,": Ոտի է յն. ωτίς, լատ. Otis, գղ. Outarde, զոր նոր Հայկազենն, կ'իմանայ յն. ծա, գղ. Cormier, Ի-վէ-ալ-ճը: Ոտըքեան կը գրէ. Արօսի. Հաւ է մեծագոյն քան զբու, զականջս փետրաւորս ունի եւ ձիգս. Otis tarda. Assio. Գաղ. բառ: Փլին, [այս ինքն Պլինիոս] Ժ., իգ,": Աշխ. ԻԱ. "Փասիան, -րօսի, ի հեշտութիւնս են մարդկան,": Որիչ կը գրէ եւ "Արօս. Հաւ նման արագլի, բայց մեծագոյն քան զնա որ ընդ բարձունս Թուրքի, եւ զորս յամառնային ժամանակս տեսանեմք": (արշ.) Ardea [գղ. Héron]. Մատ. Պոմմ. ՇՀԱ [այս ինքն Մտթ. Ուռհ. երես 446]. "Ժողովեցան արագլիք եւ կուռնկք եւ արօս, եւ կուռեցան ընդ միմեանս": — Տաղ Թուրք.

"Արօսն էր մեծ զերթ ոչխար, Չորն ի գաշտերըն շուրջ կու գայր":

Ը. 258. "Աւիւն. կամ տեսակ մի է կամ հոմանուն կնիւնի: Տես զայս,":

= Անտարակոյս Հ. Ալիշան գտած է ուրիշք ի Հաւաքման բառից. "Աւիւն. կնիւն", եւ կարծած թէ կնիւն խոտն է, գղ. Jone. Բինչդեռարժան էր ընթեռնուլ "Աւիւն, կնիւն" (ն դիմորշ), այս ինքն թէ "Աւիւն, որ եւ կնիւն", յոր անուն կը կոչուի ի հայունս տեսակ մի մեծ ճանձ՝ խայթիչ արջառոց եւ ձիոց, ըստ Գաղղիացոց Oestre. տես զայս բառ յիմ Գաղղ. Հայ. Բառագիրս, հանդերձ Աւիւն եւ կնիւ բառից վկայութեամբք:

Թ. 343. "Բէշար կամ Բէշար: Յիշէ Սալաձորցին, եւ վկայէ՛ թէ "Հոտն անուշ է": = Սալաձորեցոյն բանքն են,

"Բարձուենեկին գոյնն է պակաս, հոտիկն անուշ է Բէշարուն. Բանց ամէնըն խոնարհ կենայ ու կու բուսնի ծաղկանց հեռուն,":

այս ինքն՝ Հէք (պրս. Պէշարէ. տես զբառդ ի Պոզաճ, եւ ի Գէորգ) բարձուենեակն (գղ. Aurone), որոյ գոյնն է պակաս, հոտիկն անուշ, խոնարհաբար կը բուսնի այլ ծաղկներէ հեռու: Նաեւ այլուր ի Տաղի Ծաղկանց Սալաձորեցոյն կը գտնուին պարսիկ բառք, զոր օրինակ "Բաշար" (պրս. Տէշար) լինի ծաղկըներուն: Համեմատէ ընդ Բէշար բառի՝ Բէխար (պրս. Պէշար = Անտեղեակ), եւ Բէշար (պրս. Պէշար = Անհամար), որ կան ի Տաղին կոստանդնուլ Երզնկացոյ "Յաղագս անցաւոր մեծութեան":

"Հասեալ են ի դուռն ի մահուն Բէխար, 2գիտեն թէ խորել են ի ծով զերդ կապար. Ունին գանձ անթիւ ու հեծել Բէշար, Շուտով յայն փառացն եղեն զերուզապար":

(պրս. Չիւրէ-Վէր = վայր ի վեր). տես Բաշար 1866, երեսք 234, 235: (Շարունակի)



ԲԱՌԱՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

(Տիւ չԱ. 1914, էջ 740:)

ազգունակ:

120. "Հիւ պողի տեայ Եպիսկոպոսի Բոտրացոյ ի սուրբ Երրորդութիւնն հարցումն եւ պատասխանի" դասական գործը պահած է մեղի "Կնիք Հաւատոյ" Ժողովածուն (հրատ. Տէր-Մկրտչեան Էջմիածին, 1914, էջ 7-15): Աճառեան "Հայերէննոր բառեր Կնիք Հաւատոյի մէջ" ուսումնասիրութեամբ կը փորձէ լուսարանել ի մէջ այլոց նաեւ ազգունակ բառը, որ գործածուած է Հիւ պողի տեայ հատուածին մէջ. "Քանզի ոչ ասաց առ Հայր մեր եւ առ Աստուած մեր, այլ առ Հայր իմ եւ առ Հայր ձեր, զի ցուցցէ թէ այլազգ նորա եւ այլ ազգունակ նոցա", էջ 11. կը գրէ Աճառեան "պէտք է կարգաւ այլ ազգ նորա եւ այլ ազգունակ նոցա": Կը նշանակէ "ազգ, ցեղ, սերունդ", Բաղմամբ վէպ 1916, էջ 251: Կը կարծեմ թէ կը սխալուի այս տեղ Աճառեան իբրեւ դասական ընդունելով բառ մը, որուն կազմածը արամազօրէն կը հակասէ դասական բառակերտութեան. ես պիտի